

ՏԱՐԱԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏՎԵՐԱԶԱՐԴ ՏԱՐԱՄԱՐԵՐ

ԴՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐԱՆԵՍԱՆԱՆ

Ա.Ո.ՏԵՐԵՆ, ՏԱՏԵՍԱՆԻԹԵՆ, ՆՈՐՈՅԵՐԻ

ՉԵՌԱԿԱՆ, Ա.Շ.Ա.ՏԵՆԻԹԵՆ.ՆՑ

ԼԱ.Ն.Ա.ՑԻ ՀԱՐՑԵՐՈՒ և Ա.Շ.Ա.ՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԼ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 15



ՅՈՒՐԻԱՆԵՐ ՈՒԵՒՆ

ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ ՏԵՐ ԲԱՐԹՈՂ

ՕՐԻՈՐԴ ՆՈ. ԱՐԴ ՄԵՂՈՒԻԿԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԹԱԳՈՒՀԻ ԳԱՐԱՄԱՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՀԵՐՄԻՆԻ ՑՀՉՎԼՔԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՀԵՂԻՆԵ ԶՈՂԱՔԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ

ՕՐԻՈՐԴ ԱՏՐԻՆԵ ՊԻՆՆԵՄԼՔԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐԵԱԼՈՅՍ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՏԻՐՈՒՀԻ ԿԻՒՂԵԽԿԵԱՆ

եր

ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԱՐ-

Գի՞ն 40 փարա

Տպագրութիւն ՍԱԴԱԵԱՆ, Կալաբա.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:

ԳԱՐԱՎՈՒԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսիայ 27 դրուշ.

ԱՐՏԱՍՈՎՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք :

Մանուցման, բաժանորդազրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի՛ միայն՝

{زاغیک غزنه‌سی}

در علیه ده غلطده قورشونلی خاننده نوم و ۷

Շ Ա. Բ Ա. Թ Ա. Թ Ե Ր Թ «Ծ Ա. Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

ԿԱՐԵՒԿՈՒ Ա.Զ.Դ

Էտուառ էֆ. Լիմոնճեան, որ Կայսերական Բժշկական վարժա-
րանէն առաջին կարգի գեղադրժի վկայական ստացած է, պատի-
ունի ծանուցանելու յարգելի հասարակութեան թէ այս անգամ
թերա, Ծիտակ ճամբուն Միսք փողոցին անկիւնը՝ թիւ 82 սախկին
Ծաննի գեղարանը ծախու առած է եւ Եւրոպայի առաջնակարգ
գործարաններէն ամէն տեսակ թարմ եւ նորանոր գեղեր, հանքա-
յին այլազան ջուրեր, Մօրինայի ձկան իւզի ընտիր տեսակներ բե-
րել տուած է, զիւրամատչելի զինով եւ ինսամու ու արագ պատ-
րաստութեամբ պատուարժան յաճախորդաց մատակարարելու հա-
մար, Նաեւ երկար ատեններէ ի վեր վերայիշեալ դեղարանին մէջ
իր փորձ արհեստագէտի համբաւովիր հանրածանօթ եւ թէ յարգելի
բժշկաց եւ թէ ընդհանուրին համակրութիւնը վայելող Հէքիմեան
ժօղէֆ էֆ.ն կրկին իր Տորէն վերահաստատուած է իր փա-
փուկ պաշտօնին մէջ:



ՅԱԶԻԿ

ՃԱԲԱԹԱԹԵՐԹ

(599) ԺԼ. ՏԱՐԻ - ԹԻՒ 15

15 ԴԵԿԱՏԵՄԲԵՐ 1905

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՐՑԵՐ

Աղջկանց Դասիարակութիւնը. — Իգական եռանդը. կար, ձեւ, լուաց, արդուկ. — Աղյատիկ կիներու եւ աղջիկներու օգնութիւն. — Աղջկանց զիտական եւ տնտեսական յառաջդիմութիւնները:



ՆՏԵՍՍՈԳԻՑԵՐՈՅԻ, գիտականներու և գիտութեանց յառաջդիմութեան համար տշխատողներուն ամենէն մեծ փոփաքն է աղջկանց կրթութիւնը և դասախարակութիւնը անխափ հաւասարութեան մը մէջ դնել արանց դասախարակութեան հետ :

Աւելորդ է երկար բարակ ճառել աղջկանց դասախարակութեան և անոր ընծայած անթիւ օգուտներուն վրայ :

Ասկէց առաջ պնդողներ կային թէ աղջիկներու համար աւելորդ է ուսմունք և գիտութիւն, և անոնք պէտք է սորովին լոկիրենց տնարարական պարուականութիւնները, ուսկայն այսօր այդ հին ու փնթի գաղափարները բոլորովին կորոնցուցած են իրենց կարեւորութիւնը և աղջկանց կրթութեան անպէտ ըլլալը ջատագովողները նոյն իսկ համոզուած են թէ իդական դասախարակութիւնը մեծ դեր կը խաղաց հանրային բարոյականութեան և մուրգկացին

ըմբհանուք յառաջդիմութեան տեսակէտով : Ընտանիքներ կագմա-
կերպել և անոնց անդպրութիւնը և անդստութիւնը ապահովելու
միջոցներ ուղղվել տանտիրութեայն ստացած դաստիարակութեան
կախում տնի : Երկրին զաւակներուն նախնական դաստիարակու-
թեան ամէնէն մեծ սասարը նոյն ինքն ապագայ կինը պիտի ըլլայ
և այն տանտիրինը ոչ չէ՝ դաստիարակութեամ ու չի զիտեր ընտա-
նիք կառավարել , զաւակներուն պէտք եղած բարոյական խրատ-
ները տալ՝ այդ ընտանիքին հիմք կը քայրացյէ :

Աղջկանց համար զառափարտկութեան պէտքը այսօր ամէն տեղ
զգալի եղած է այցովն , և նոյն խոհ նուիրական ու անհրաժեշտ հան-
գամանք մը ստացած : Զինք ուզեր ըսկել թէ՛ կիները անպատճառ
ստիպուած . նև ուսմանց և դիտութեանց ըսկը ձիւզերուն հետեւիլ .
վաճառականութեան և արտեսանի վերաբերեալ դիտութիւնները կի-
ներու համար գէթ հիմակութիւնակ անկարեւոր են , որովհետեւ
աղջկան մը կոչումը բարոյականութեան տեսակէտով կը տարբերի
երիտասարդի հօր կոչումն և ապագայոց պարտականութեան : Բժիշկ
մը անդամանամ տախաղուած չէ մինւնան ատեն ձարտարապետութիւն
կոմ փաստաբանութիւն սարպիլ , ու թէն մարդ իրեն համար տար-
բեր տարբեր հոչտնիներ տնի , զարս կեանքի այլաղան շաւիդները
գծած են իր տաջնու :

Ինչ որ պիտի բնէ ապագայ մայրը , նոյնը չի կընար ընել ա-
պագայ հայրը , երկուքն ուլ իրենց մասնաւոր ուրատականութիւն-
ները ունին կուտազնիք , անա՛ այդ պարտականութիւնն է որ ա-
պագայ տանտիրնոչ դաստիարակութեան պէտքը զգալի կ'ընէ ա-
մէն ահզ : Առկան որովհետեւ խոտիան սեւը ի բնէ փափուկ արա-
րած մը րւըլով չի կընար ամէն ծայրայեղութեանց հանդուրժել ,
հետեւարար արդի դիտմականները զիստութեամ և դաստիարակու-
թեան մակերեսն վրայ տւելի հեշտիկ սահմաններ են գծեր , որ
ուզիզ կը համեմատի կոնչական պարտականութեան և անոր հա-
մար անհրաժեշտ նկատուած կրթութեան ու դաստիարակութեան
հետ :

Ենտանիկներու մէջ՝ երբէ ուսեալ և պարտաճանաչ է ու
կինը անսօր բալորովին հակառակը , այսինքն չի դիտեր թէ ի՞նչ է
իր պարտականութիւնը , թէ ի՞նչպէս պէտք է վարուի իր զաւա-
կաց և առունոյն նետ և թէ ընտանելուն կանոնաւոր կազմակեր-
պութեան կանոններուն վրայ բնոււ դազափար չունի այդ ընտա-
նիքն մէջ գազափարներու հովասութիւնը իր տիսուր վարագոյրը
կը քաշէ միանդամ բնող միջտ . հո՞ն համառական կ'ըլլան , զաւակները չեն կընար իրենց
բարոյական ոնունդը ստանալ և ընտանեկան ծառը կը թումի ա-
րիւ և և ջորէ զբկուած ըոյսերու նման :

Անուն և չդաստիառակուած կին մը միեւնոյն առեն չի կրնար
իր ընտանիքին անաստական օգուաներուն վրայ մառնել, կ'ընէ
ինչ որ պէտք չէ ընել, անօգուածը օդաւախրէն չի կրնար զանա-
զանել, ընտանեկան առօքեայ պէտքերու մասին մէկին որոշում մը
չի կրնալ տալ և կնոջական բնական հակումներու հսանքին հետ-
տեւելով՝ կը ցանկայ ունենալ ինչ որ չի ներեր իր երկան կարո-
ղութիւնը, և աճա՛ կոխը ծայր կու տայ, ու կոտնքի պայքարը իր
սե ստուերը կը տարածէ այդ ընտանիքին վրայ, արդահատանիքի ու
նողկանքի ախուր տեսարան մը պարզելով:

* * *

Տնտեսական յառաջդիմոթիւնը կնոջ ջանքերէն կախած ունի,
և սոյզգ է ա՛յն առածը որ կ'ըսէ թէ «կինն է որ տուն մը կը
կործանէ, և գարձեալ կինն է որ տուն մը կը վերականգնէ»:

Ընդհանուր տնտեսագիտութեան ուսանէիտով երկրի մը հարըս-
տութիւնը՝ արուեստից յառաջդիմոթիւնն հետ ու զիդ կը համես-
մատի. կիներն ալ իրենց մասնաւոր բաժինը ունին ասոր մէջ, ու
բոլնետե փորձով ապացուցուած է թէ՝ տասով կինիմարդա զէմ
երկու էրիկմարդ կայ որ կը մուրայ դուանէ դուռ:

Մը չափ ինեղն որբունիներ և այրիներ կան որոնք իրենց հա-
մեր որոշեալ նեցուկ մը չանենալով ստիպուած են մուրացկանու-
թեան զաղերի արհեստին հետեւիլ, կամ չառեր ալ կան որոնք
թէն ի բնէ բարոյական զաղարիկ զգացումներով ասդորուած են,
սակայն երբ անդամ մը կեանքի անիւը թաւալի ինըն իր վրայ և
խեղձերը չկրնան իրենց օրական սնունդը ծարել, ծարահատ և յաւ-
սահատ կը ստիպուին արժանաւուառութիւնը սոնակոխ ընել և ան-
բարոյիկ քողը անցընել իրենց երբեմնի մաքար և անպիզծ ճականին
վրայ: Յորդահատելի վլուա՛կ . . . :

Գիւղացի կինը չարքաշ, կ'աշխատի և կ'օդնէ իր ամսւանոյն.
Ընտանիքի օրապահիկն մէջ ինքն ալ իր սայինը ունի, չի գժգո-
հար քնաւ, որովհետեւ համեստունակ զաղարակները իր պարտա-
կանութիւնն շեղելու զուսպ զեղերումները չեն զրդեր իրեն,
դաշտին մէջ կ'աշխատի օրն ի բռն, երկրագործութիւն կ'ընէ և
այս ալ արդէն ինքնին շինական անմեզունակ ու պարզուկ գառ-
տիարակութեան մը հետեւանքը պէտք է նկառել:

Մէծ քաղաքներու մէջ ալ՝ հարուստ կիները կ'օդնեն անկա-
րող որբունիներուն, այրիներուն և աղքատ ընտանիքի մայրերուն,
բայց ո՛չ թէ իրը ողորմութիւն այլ իրը վարձք անոնց մատուցած
ծառայութեան. զոր օրինակ՝ կը ջանան զանոնք վարժեցնել,
կարի, սրդուկի, ճերմակեղէն լուսու, զուլուց հիւմելու և ուրիշ
առանձնին արհեստներու և իրենց այս կարդի պէտքերը անոնց յանձ-

նելով թէ' օգնած և թէ' միւնոյն ատեհն անոնց մէջ աշխատութեան ողբն արծարծած կ'ըլլան :

Յունաց մէջ այս անսակ ընկերութիւն մը կայ որուն չնորհիւ 150—200ի չափ խեղճեր իրենց օրապահիկը կ'ապահովեն :

Ասոնք մասնաւոր գործառուն մը ունին և հոն կը հաւաքուին, հարուստ ընտանիքները իրենց գուլպաններու, ճերմակեղէնները և այլն հոն կը զրկեն հիւսելու և լուալու համար, որով թէ' բարոյական և թէ' նիւթական օդնութիւն մը ըրած կ'ըլլան անոնց :

Բարոյական՝ որովհետեւ առանց այս միջոցին, խեղճ աղջիկները թերեւս խափուելով, անդարոյիկ միմնոլորտներու տակ ապրիկ երթային . նիւթական՝ որովհետեւ ասով իրենց օրապահիկը ու ապրուար կ'ապահովեն և հանգիստ կ'ապրին :

Ասկէց բաւական դրամ կը գոյանայ, որուն մէկ մասը գործառորուններուն օրականները և մէկ մասն ա'լ անկարող կիմներու յատկացուած է : Ասոնք տուններն ալ կ'այցելեն, այսինքն երբ տանտիկն մը չուզէ իր ճերմակեղէնները գործառուն զրկել աղջիկներէն մէկը կ'երթայ և օրականով ընկերութեան հաշւոյն կ'աշխատի :

Սյօր գրեթէ տանտիկիմներուն մեծագոյն մասը իրենց գործները անոնց կը յանձնեն, որով անկունելի օգուտ մը ըրած կ'ըլլան բարոյականութեան և բարերարութեան տեսակետով :

Իգտամ գովելով Յոյն տիկնանց այս օգտակար ձեռնարկը հրաւէք կը կարդայ իսլամ կիմներուն որսէս զի իրենք ալ այս տեսակ օգտակար ձեռնարկիներ ընեն յօդուտ աղքատիկ աղջիկներու :

Որչափ լաւ պիտի ըլլար եթէ մեր տանտիկիմներն ալ բարեացակամութիւնը ունենային այս կերպով հոգալու մեր աղքատիկ որբերն ու որբուհիները, աղատելավ զանոնք թշուառութեան նոպային :

ՕՐԱԳԻՐԵՍ ՔԱՂՈՒԱԾ

ԱՐԱԳԻ ԽԱՐՏԵՍԱՀԵԱՆԻ

Ազնիւ Օրիորդ

Զեր բանաւոր դիսողութիւնը մեր սեռակիցներուն սպառնացող «փափկանոյշ վտանգին» հանդէպ, զիս մեծապէս երախտապարտ կը թողու ձեզ և շատ չնորհակալ պիտի ըլլամ եթէ յարեւնման դիտողութիւններ ալ զանց չաւնէք : Բայց միայն պիտի ինդրէի ձենէ որ վոյսանակ զանոնք հրապարակաւ. մեզ իմացնելու, մեր հա-

մակրելի խմբագրապետուհին միջոցաւ մեզ ուղարկէիք և մենք
աշ փոխադաբար ուրիշներու:

Անշուշա կը հասկնաք թէ ի՞նչ է նպատակս: Մինչեւ ցարդ այս
բերուն քննադատութեան արժանացանք, ինչո՞ւ ասկէց վերջն ալ,
տեղի տանք անոր մեր խոկ ձեռքով, աւելի՝ լաւ չպիտի ըլլար որ
մեր թերութիւնները միայն մենք գիտնայինք ու մենք զմեզ ուղ-
ղէնք: Սյապէս տեղի չպիտի տայինք որ օրին մէկը, մեր երգի-
ծարաններէն մին՝ Հայ աղջիկը տափակութեանց մարմնացումը հա-
մարէր. գոնէ պղտիկ բացառութիւն մը զնէր մեր մամիկներէն զմեզ
զանազանելու համար, թերեւս այնչափ ծանր չկուէին մեր վրայ
իր սուր կատակները:

Ենթագրենք թէ իրօք մենք նուազ հրապուրիչ ենք, թէ մեր
նախնիքներուն անհրադոյր բնաւորութիւնը, դարերու հոլովմանց
մէջ, տակաւին իր հետքը չէ կորուսած նոր սերունդին վրայէն. կը
խորհիմ թէ՛ արգեօք մեր երիտասարդները մեզմէ տարբե՞ր խմորով
մը ստեղծուած են որ գրաւիչ ըլլալու յատկութիւնը միայն մեր
վրայ կը կնտաեն, արդեօք բոլորովին զո՞ւրի են իրենք ոյն թերու-
թենէն զոր մեզ կը վերագրեն. ու ես նորէն փոքր բացառութիւն
մը զնելու չնորհը կ'ընեմ իրենց:

Բայց զարմանալին հոն է որ հայուհին քննադատող այրերէն
շատեր, անոր սիրոյն համար կ'իմանաս թէ կը տառապին. հա՛, կը
մոռնամ ըսելու, այդ ուհին թերեւս բացառութիւն կազմող թիւէն
ըլլայ զոր չեն ուզեր խոստովանիլ: Խոկ թէ պատահարար օտա-
րուհոյ մը յաճախ անպատկառ ու լպիր ձեւերուն հա հակրելով
կթէ ամուսնութիւն մը կնքեն, մի կարծէք թէ քանի մը տարի
վերջ, երբ այլեւս խոլ համակրութիւնը կը խուսափի, տեղի տա-
լու համար ընտանեկան սիրոյն՝ իրենց կազմած բոյնը, տեւական
ըլլայ, որու համար կարեւոր բան մը կը պակսի որ է զգալու և
խորհելու միակերպ ձեւը:

* Մեր այրերը ուր, ֆրանսուհին ուր, անգլուհին ուր, հելենու-
հին ուր ևայն: Ասոնք ամէնքն ալ իրենց յատուկ ապրելու եղա-
նակը ունին, եթէ իմացական կրթութեան մէջ իրենց գաղափար-
ները համաձայնին, բնական նկարագրի մասին զիրար հասկնալէ
շատ հեռու կը մնան:

Թող հայուհին երգելու համար շարական մը սկսի ու ֆրան-
սուհին վալս մը, թող այս վերջինը պարելով քալէ ու հայուհին
օրորումով, քա ո'm'est fort égal. բայց երբ կ'ըսուի թէ հայուհին
կը յուղուի... մինչ ֆրանսուհին կը խնդայ. Oh! քա me donne
sur les nerfs: Ինչո՞ւ թոյլատրենք որ սիսալ համոզումներ, իրը
չմարիս ուսումնասիրութիւնը մեր հողեկան կեանքին, մեր երեսին

արուի : Մեր անձնական արժանիքը անհունապէս վիրաւորուած կը տեսնեմ հոս . ի՞նչ կը կարծեն արգեօք մեր պարզները , կը կարծեն թէ մենք մեր կեանքին մէջ բնաւ այրերու հանդիպա՞ծ չենք և թէ իրենք այդչափ երկնային , գերիւեր էակներ են որոնց ներկայութիւնը կարենայ մեզ յուզել . և կամ մենք զգացումէ զատ խորհելու և խօսելու կարողութիւն չունի՞նք : Վերջապէս սա ալ ըսեմ որ եթէ մենք մեր թերութիւնները ճանչնալու և ուղելու խոնարհամութիւնը կ'ունենանք , ոչ թէ արանց՝ այլ մենք մեզի հաճելի երեւալու ու քիչ շատ անթերի ըլլալու գովելի գիտակցութիւնը ունենալու համար է . ու ով որ զմեզ հմայիչ կ'ուզէ տեսնել , թող նախ ինք այսպէս երեւի մեզ , որովհետեւ այսպէս կը պահանջէ ինոչ արժանապատութիւնը :

Թ. ԳԱՐԱՄԱՆԵԱՆ

ՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

→→→00000←←←

Քանի որ Ծաղիկի իդական թերթ մըն է և քանի որ իդական սեռի ամենաոգլանաւոր նպատակը մայրութիւնն է , անհրաժեշտ կը նկատեմ անոր կից՝ մանկական բաժին մը , որու աշխատակիցներն ըլլալու են դարձեալ մայրեր :

Իմ այս խոնարհ կարծիքս ու սրոտագին փափաքս իր արձագանքը պիտի ունենայ անշուշա կին գրողներու մէջ , որով միայն կարեւի է սպասուած արդիւնքը վայելել :

Սնմխանելի է ընթերցանութեան օգտակարութիւնը մտաւոր ու բարոյական զարգացման համար , իսկ մատաղ սերուդին համար ուղղակի կեանքը առաջնորդն է ան :

Սակայն պատանեկան դրականութիւնը մեր մէջ գրեթէ անտես առնուած բան մըն է , մինչ ամէն ճիւզ քիչ շատ իր մշակողը ունեցած է :

Ունեցանք վեպերու թարգմանիչներ , փոքր թուով հեղինակներ , օրագրողներ , կին գրողներ , կին բանաստեղծ , կին խմբագիր : որոնց թիւն անշուշտ պիտի աւելնայ չնորհիւ «Ծաղիկ» կանանց հանդէսին , քիչեր մոտածեցին սակայն պատանին հոգւոյն ու սրտին կազմութեան վըայ :

Ունեցանք ժամանակ մը «Բուրաստան Մանկանց»ը , դոր մեր աշակերտական կեանքին մէջ այնքան ախորժով կը կարդայինք : Թուսահայք ալ ունեցան իրենց մանկական թերթերը , սակայն նուու

սահայ գրականութիւնը քիչ մուտ ունի մեր մէջ, լեզո՞ն խոկ ան-
ծանօթ ըլլալով տաճկահայոցս։ Անշուշտ այդ անդիսակցութեամբ
էր որ էտ. տ'Ամիչէսի les grands coeursը երկու անդամ
թարգմանուեցաւ, առաջինը Ռուսահայ լեզուով. Բ.ը տաճկահայ,
գրեթէ առաջինէն տասը տարի վերջ։

Սյապէս Ռուսահայ գրականութիւնն օգուանձները չոտ քիչ կը
վայելենք, հետեւաբար մենք ալ մեր գրական ոյժերը մօզմելու ու
շանալու ենք պատահնեկան գրականութիւն մը կաղ նոկերսկելու։
Ուստի կ'ուղէի առաջարկել «Ծաղիկ»ին, պատահնեկան գրականու-
թեան բաժին մը ունենալ և մշակել այս ձեւով կորող և ձեռնհաս
կին գրողներու միջոցաւ։

Գրականութեան այս տէտքը լրացընելու փափաքն է որ կը
մղէ զիս կանացի այս թերթին մէկ անկիւնը ապաստանելով խօսե-
լու մայրերու, և անոնց միջոցաւ՝ պատահնեկութիւնն զի այ։

Միթէ տղոց ամէնակրակոտ մէկ վայրկիւնին չարածձիութիւնը
չէ կարելի խափանել մայրիկի մը «Եկուր բան մը պիտի պատմեմ
թեզով։ Շատ տեղեր հարուստ գառակարգի զաւակներ սպասուհի-
ներու խնամքին յանձնուած են, որոնք տղաքը շահածելու համար
ունին իրենց մասաները, առաելի, սոսկալի պատմութիւններ, ո-
րոնք մանկան սրախն ան ու սարսափի կ'ազդեն, սարսափ՝ որ կը
տեէ ամբողջ կեանքի մէջ։

Ծաղիկը՝ կամ Ծաղիկին մանկական բաժինը թող ընկերն ըլ-
լայ փոքրիկները իր շուրջը ժողվող մայրիկին՝ կամ մեծ քրոջ,
կարգալու կամ պատմելու անոնց նույրուած էջերը։ Ու ես որ
փոքրիկներու աշխարհէն անդին ոչինչ կ'ըմբռնեմ, ու կեանքի
քանի մը փուլերէն անցյած՝ զ որձեալ հոն կը տեսնեմ միակ ել-
շանկութիւնը — փոքրիկներու մաքուր ու անշահասուէր սիրոյն մէջ—
են՝ այդ խմբակներու մէջ անոնց վրայ հսկող հողին պիտի ըլլամ
ու պիտի հրճուիմ տեսնելով անոնց մերթ ուրախութեամբ, մերթ
զարմանքով լեցուն հետաքրքիր աշուկներու փայլը. տարուած,
յափշտակուած հեղ գառնուկներ գարձած են այդ անսամն չարա-
ճըճինները որ պահ մը առաջ տունը կը լեցնէին՝ իրենց որոստագին
ձայներով։ Կը համբուրեմ այդ սիրուն ճակասութիւնները, սրուագին կը
սեղմեմ ձեռքք անոր որ այս օգտակար ընթերցումներալ կը զբա-
զեցնէ փոքրիկները։ Փոքրիկները, ինչ սիրուն աշխարհ, որոնց
բոլորը, բոլորն ալ խմը կը զգամ։

ՍԱԹԵՆԻԿ ՏԵՐ ԲԱՐԹՈՂ (۱)

(۱) Սղնիւ յօդուածադրուհին այս առթիւ զրկած է մեզ Ան-
տէրսլնէն թարգմանուած մանկական սիրուն պատմութիւններ, զոր
կը խոստահնանք հրատարակել մեր յաջորդ թիւերով։

ԻՐԻԿՆԱՄՈՒՏ

Վերջն բղդիւն մըն ալ ու ահա՝ դեռատի դպրոցականներու խոլ երամը կը ցրուի քովէս :

Այս առեն պաշտօնակցուհներուն հետ կը յառաջանամ Գայանեանի պատշգամը, ու հնու օրուան յոգնութեան փոշիներ թօթուելով մեր վրայէն լուս կը վայելենք մենք այն տեսարանը՝ որ այդ պահուն կը պարզուի մեր առջեւ. անիկա իր տեսակ մը ինք նամինիկի և նաւազումի հանգամանքներով, մեր ներքին ուժի ու կորովի սպասած աշխարհին հետ թաքուն առնչութիւններ կը մատնէ և որով աւաւել արտայայտիչ ու միրելի կը դառնայ մեղ :

Հորիգոնը՝ զոր այդ տեղէն կ'ընդգրկէ մեր տեսութիւնը, կը շրջանակէ լայնատարած դեալին մը, ուր կուշտ կուշտի կը բարձրանան տուններու ելեւէջաւոր տանիքներ արուեստի տարրական ճաշակով : Պատկերին մէջ լայն տեղ մը կը դրաւին, հակայ ջնարներ, տարածուն աքասիաներ, և ուրիշ ծառեր որոնք այժմ վատոյժ դաշկութեան մը մաղձով կը տոգորին լայնասիիւու մթնուլուար : Սրածայր գմբէթներով զարդարուն մէկիթիներ դիսող աչքերու չեն զլանար ծառերու մէշտեղէն կամ երդիքի մը ետեւէն ցուցադրել իրենց վսեմ ու կանգուն սպիտակ մարմինը . ու քիչ մը անդին մեղնէ շառ հետու չեն արդէն Սիպիլոսի բարձրութիւնները՝ որոնք տեղ տեղ բաղդատական աստիճանի մը վրայ պատուած են հոծ ամսկերու գարգամանակով մը և տեղ տեղ կարծես հեգնութեամբ կը նային եղականօրէն գետնաքարը ծուէններու : Մեր զլսուն վերեւ՝ մոխիրի գոյնով անարեւ կամար մը զոր ակնապիշ դիտած պահուս յայրատ իղձերով մշուշուած աչքի մը խորհրդանշանը մատարերել կուտայ ինձ, առանց ո՛ր և է ճիբի : Ախսա մութ ամսկերը՝ որոնք ամառնային կոյս կապոյտի մը պապուզութիւնը կը մնառեն հիմակ ու վայրկեանէ վայրկեան կ'ապառնան իրենց խոռովքը թափել վար, ջուրի կաթիլներու փոխարկուած : Հոն ոչինչ կայ տեսանելիքը դգուող, ուստի արտորամքով ակնարկս կը գարձնեմ :

Բլուրներ, բլրակներ իրենց շարքերով Սիպիլոսի ստորապ կ'ուրուագծեն . անոնց կողերուն վրայ հողագործը կը գտնէ՝ իր քրտինքները արդիւնաւորող արդաւանդ զետինը : Եւ արդէն աչքառու ածուներով ահա կը տեսնուին երկրաչափական բաժանումներ . հոն, անոնց ծոցէն պիտի պոռթկայ հունձքի այն առատութիւնը որ ոսկեղէն ծովու մը նման կը ծածկէ այդ վայրէջաւոր տարածութիւնները : Հոն, դաշտագետնին կուրծքին վրայ, բլուր-

ներ, բլրակները ցցուած ստինքներու պէս վերջին մնունդ մը կը քամեն ճերմակ-բամպակ գառնուկներու հօտին. ու հեռուէն ես կը նշմարեմ շատ յատակ, անոնք ըմբոստ շարժումներ կը փորձեն զիրենք դէպի փարախը քշող հովիւին դէմ:

Թեւերս պատգամի վամդակորմին՝ աչքերս հեռաւոր տարատամութիւններուն՝ սրտով ու հոգիով վերացած գրեթէ չեմ զգար երբ լոյսը մելանի գոյն կը դառնայ և գիշերային ստուերներ սիրազեղ փարումով մը իրենց լայն թեւերուն մէջ կը հալեցնեն ամէն շրջագիծ, պատրանքը տալով հեռաւորութեան մէջ հետզհետէ անյայտացող սիրելիի մը:

Մաղթիսա

ԱՐՓԵՍԻ ՆԱՀԱՊԵՏՆԱՆ

ԱՆՁԱԲԴ ԳՈՒԽ

Առ. փռքիկ Օր. Ն . . .

Անուանի առիի կ'ուզեմ որ արդ,
Քընիոյշ, պըզտիկ մայր սիրական
Փունչ մը ձօնեմ ֆեղ պարզ, անզարդ,
Փնջիկ մ'աղուր ու պատուական:
Բայց, աւանդ որ, միսի չի զար
Ինչ որ կ'ըղձամ ֆեղի համար . . . :

Ես կ'ուզեմ դաշտին մեցեն
Փունչ մը յաղել կապուտօրակ,
Աղաւնիճի, բոյսերու շեն,
Կուսածաղկի մը հանգունակ.
Բայց, աւանդ որ, այդ ալ չըլլար
Ինչ որ կ'ըղձամ ֆեղի համար . . . :

Չըլլար արդեօս որ ֆեղի տամ
Լոյս ծաղիկներ յաւերժական.
Ընդունէ՛ որ սկր անքառամ
Ու փափաթներ առոնի ըլլան.
Եւ, ըստ ինձ, մայր սիրական,
Դըսա՞յ բան մը սիրոյդ արժան . . . :

Այժերուդ մեջ ես կը կարդամ
Թէ փունչը համայ բուեցաւ ֆեղ.
Իցի՞ւ թէ բոյրն իր անքառշամ
Մընար յաւէս, զողսրիկ ու հեղ:

(Նմանաղութիւն)

ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԱՐԴԻ

Իմչպէս կը յիշեն մեր ընթերցողները, «Ծաղիկ» նախքնաց թիերկն մէկուն մէջ, մեր ազնիւ աշխատակցուի Տիկին Վերգինե Սարափեան «Թագուն տաղանդները չեն բացալեռուիր» խորագրով յօդուածի մը մէջ, փափամ յայտնած էր որ աղջկանց վարժարաններու տերեւուներուն իրենց աշակերտուի հիներուն շառագոյն շարադրութիւնները դրկեն մեզ, զանոնի հրատարակելով, բացալեռուն համար անոնց դեռատի հեղինակները: Այս փափամին իրցած եւ ուզած են պատասխանել մի միայն երկու վարժարաններ, հետեւեալ շարադրութիւնները դրկելով մեզի, որո հանոյնով կը հրատարակեն, ընթերցողներուն բողոքով բաղդատութիւն մը ընել անոնց միցեւ:

ԽԵՂԱ ՊԶՏԻԿ ՈՐԲԸ

Յուրաք իրիկուն մըն էր, գեռ նոր, անձրեւի խոշոր կաթիւներ զիրար կը հալածէին օդին մէջ. երկինքը մութ, ամպամած՝ կարծես գիշերուան ազգեցութիւնը կ'ընէր մարդուս վրայ: Մեծ ու պզտիկ ուրախութեամբ վարժարաննեն դուրս կ'ելլէնք, գպրոցական յաջող օր մը անցուցած ըլլալու գոհունակութեամբ, և ուրախացած, օդին այն ծիծաղելի երեւոյթին՝ որ ապահովաբար մեզի ջուրի խաղ մը ընել կը խոստանար:

Բայց հազիւ թէ զպրոցին սեմն դուրս ելած՝ նշմարեցինք փողոցին անկիւնը խեղճ պղափիկ աղեկ մը որ զլխաբաց ու անձունի մաղերով, դէմքը մրտա, հաղուստները պատառ պատառ, յուղիչ ձայնով մը կուլար: Արցունքի կաթիւներ այսուրէն վար կը սահէին անոնց մուրերուն մէջ իրենց փայլուն թափանցկութիւնը կորանցուցած: Մօտեցանք իր վիշապ հասկնալու և միանգաման զինքը միսիթարելու համար: Իր թաց ակնարկը մեր վրայ նետեց անգամ մը, և աչքերը խոչոր խոչոր բացած՝ ետ քաշուեցաւ յանկարծ, վայրի երկչուս կենզանիի մը պէս ջղաճիգ. թերեւս իր ու մեր մէջ գանձուով տարրերութիւնը կը չափէր: Բայց մնանք քանի մը քաջալերիչ խօսքեր բնելով իրեն աւելի մօտեցանք, ու տակաւ սիրու աւած՝ մեր բարեկամութենէն՝ մեղի գարձաւ, ջանալով ծածկել իւն իր մրտա դէմքը, և լացով ընդհատուած ձայնով մը հասկցուց վերջապէս՝ թէ իր վարսպեաը զինքը զրկած էր յաճախորդէ մը հինգ դահնեկան տունելու, և ինք անուշադրութեամբ զայն կորանց ցուցած ըլլալով՝ չէր համարձակիր ձեռնունայն իր վարպետին քովը դառնալ. վասն զի փառաւոր ծնծի մը վախը զինքը կը դողացնէր: Այս խօսքերուն վրայ սկսաւ, ալ աւելի յուսահատ

շունչեր առնել, և թշուառի մը պէս լալ : Այս տեսարանէն ամէնքս
ալ յուղուած՝ ոկտանք իր սոսակը վհնառնէլ . բայց ի զո՞ւր, գետնա-
ները ա'յն ասահճան ցեխոս էին որ լան մը կորիլի չեր գանել :
Այն առնեն մեր մէջէն ամէնէն մեծը և ամէնէն խելացին առաջար-
կութիւն մը ըրաւ . «Միայն փայլուն քառասունոց մը ունիմ և կը
յուսած որ մեր մէջ հաւաքում մը ընելով կրնանք սա ողտիկին
կորմնցացած գրանք ձևաք բերել :» Եւ իրօք ալ մեր զրապանները
խուզարկելով կրցանք պալամիկ դործաւորին բաղձացած ստակը հայ-
թայթել :

Կեզծ աղան երբ տեսաւ փայլուն դրամին վերտափին իր ձեռ-
քին մէջ անցնիլը , ժամուն գէմքով մը չնորհաւալութիւն յայտնելէ
վերջ , ցատկելով հեռացաւ մեր դպրոցական խումբին մէջէն :

Իր երջանիկ գնացքը ուրախ բարախումներ կու տար մեր սըր-
տին , և ընդերկար մեր աչքերէն իր անհետանալը զիսեցինք , ա-
մէնքս ալ յուղուած , տարօրինակ գոհունակութեամբ մը :

ՀԵՐՄԻՆԵ ՃԵԶՎԵՃԵԱՆ
Աշակերտուիկի Նիկողոսեան Վարժարանի
Բանկալքի

ԹՌՉՆԻԿԻՍ ՄԱՀԸ

Առառ մը նստած խցիկիս պատուհանին առջեւ , չեմ գիտեր
ի՞նչ պատճառաւ . այլայլած գէմքով , արտասուալից աչքով , ու
մելամաղձիկ սրտով՝ ձեռքերս ճակասա զրած՝ անքթիթ կը նայէի
հորիդոնին վրայ խոնարհող արեւուն որ իր ոսկի խուրձերով , գե-
ղեցիկ կը ներկէր երկնակամարը , և թռչուններուն խումբին , որ ի-
բենց վերջին ողջոյնը կուտացին լնութեան : Երյն պահուն փոքրիկ
թռչնիկս միտքս եկաւ , ուստի շուտով իրեն այցելութեան դացի .
բայց . . . երբ ներս մտայ . . . ոհ . . . յանկարծ սիրտո սկսաւ ուժգին
բարախուել . . . ծունկերուս ոյժը սպասիլ . . . բլոր մարմինս ցողու-
նէն կորուած ծաղկի մը թերթերոն նման գողղղալ սկսաւ . . .
Ի՞նչ էր արդեօք պատճառը . . . Պատճառը . . . զի թռչնիկս մե-
ռելի մը պէս վանդակին մէկ անկիւնը քաշուած մելոմաղձիկ կը
կենար : Խմ բարեկամական սէրս չի կրնալով զսպել , սկսաց իրեն
հետ խօսելու ձեւ մը ընել , մասս իրեն երինցնել , ինչպէս կ'ընէի
ուրիշ ժամանակ , որպէս զի խածնէ , վանդակը շարժել , Պիովի
կանչել : Բայց անիկա և ոչ խոկ երեսս կը նայէր . այլ սոսկ աչ-
քերը կը գոցէր և կը բանար . . . Արցունքով լեցուեցան աչքերս ,
ու չի կրնալով ինչպիմքս զսպել , միսայ բարձր ձայնով լալ : Մայ-

ըիկս որ քովի խուցն էր, ճայնէս վախնալով՝ կեցած խուցս եկաւ, և սկսաւ զարմացած պատճառը հարցնել, բայց ես պատասխան անդամ չէի կրնար տալ, այլ միայն մատովս վանդակը կը ցուցընէի...: Մայրիկս երբ լաւ մը քննեց, իրեն հարցուցի՝ թէ ի՞նչ ունի... բայց անկէ որոշ պատասխան մը չի կրցայ առնել: Ուստի ես՝ յուսահաս կը դիտէի զայն: Յանկարծ ի՞նչ տեսնեմ... խեղճ թռչնիկս գլուխը թարշամած ծաղկի մը նման կ'իմար իր նուրբ ցողունին վրայ...: Ոհ, անգութ վայրկեան... ուն վայրկեան: Ոհ, խեղճ բարեկամ... ի՞նչ պիտի ընեւմ ասկէ վերջ... ո՞վ զիս պիտի միսիթարէ իմ մելամալձիկ վիճակիս մէջ... ո՛չ ոք... միշայն դուն կրնայիր միսիթարել զիս իմ տմնատախուր վայրկեաններուս.... Յու քաղցր ձայնդ զիս կը հմայէր... քու գեղեցիկ գէմքդ զիս կը հրապուրէր... վերջապէս քու զուարթ բնաւորութիւնդ իմ ամենագտառն վայրկեաններս կը քաղցրացնէր: Այսպէս թաշկինակս ճակտիս դրած, և թռչնիկս անկենդան մարմինը առջեւս առած, հալած կապարի կաթիլներուն նման, արցունքներս իր անկենդան մարմինն վրայ կը թափէի: Յանկարծ տեսայ ծիծեռնակներու խումբ մ'ալ որ ուրախ զուարթ իրենց թեւիկները բացած, բոյն կ'երթային...: Երբ իմ պատուհանիս առջեւ հասան... ամէնը միասին կանդ առին, կարծես ուղելով իրենց տիսուր դայլայլիկներով ինծի հետ ողբայ խեղճ Պիտիս... և զիս միսիթարել: Ես ալ գլուխս վերցնելով անքթիթ սկսայ դիտել զիրենք, իբր թէ կարենայի գտնել թռչուն մը՝ որ Պիտիս դէմքը ունենար, բայց ավասոս, որ մէկը անոր չէր նմաներ:

ՀԵՂԻՆԵ ԶՈԼԱՔԵԱՆ
Աշակերտուիկի Անարա Յղուքեան
Քեց Վարժարանի, ԲեթՌԱ.

ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԵՐԿՈՒՅԱԲԹԻ

Երեւակայեցէք գեղանի կին մը, ամէն առաւելութիւններով օժտուած, որ շատերը բամբասած է, բայց իր կարգին՝ ինքն ալ բամբասուելով, քղանցքները սովիտած՝ արցունքոտ աչքերով շունչը խոստովանահօր մը քով կ'առնէ:

— ... Տէր հայր... — Ճեռքը համբուրելով — ...

— Ողջոյն քեզ օրհնեալ:

— Հիւ... հիւ... հիւ... Տէր հայր...

— Ի՞նչ եղաւ զաւակս, տկա՞ր ես:

— (Ծնրադրած) ո՛չ տէր հայր... ինձի... հիւ... հիւ...

հիւ...

— Արդեօք ամուսի՞նդ...

— Հիւ... հիւ... ամուսինէս գո՞ն եմ. հիւ... հիւ...

— Հագուստ չշինե՞ց...

— Ո՛չ ունիմ — միշտ լալով —

— Դվաս՞րկ թէ գրպանի ծախը չտուա՞ւ:

— Զէ, բանի մը կարօտութիւն չունիմ:

— Ի՞նչ պատճառ ունիս ուրեմն լալու:

— Հիւ... հիւ... ա՞ն Տէր Հայր եթէ գիտնայիք... ինչե՞ր,

ինչեր կ'ըսեն կոր... հիւ... հիւ... հիւ...

— Անշուշտ պատճառ մը կայ:

— Պատճառը միայն գեղեցկութիւնս, արժանիքս է, շատ կիւճըս
կու գայ կոր, անանկ հրապարակաւ զիս կը բամբասեն կոր նէ:

Մանաւանդ սա մէկ քանի ճանշւորներս, կ'ըսեն որ գեղեցիկի
համբաւս, ամբողջ զողութիւն է, իբր թէ Մարենի աղղերը կար-
դալով, ներկերու գործածութիւնը սորվելով՝ կը ներկեմ եղեր
երեմներս... հիւ... հիւ... հիւ...: Ըսէք, ո՞ր մէկը տանիմ, մին-
չեւ ե՞րբ համբերեմ, ալ սըսեղըս հասաւ հիւ... հիւ... հիւ...:

— Քեզի տարեկի՞ց են բամբասողների:

— Ո՛չ, մէկ հատը ինձնէ պատիկ է, միւսները ինձի հաւասար:

— Արժանիք մը չունի՞ն որ քեզմէ կը նախանձին:

— Ամենեւին, բան մը չեն արժեր, երեսնին անգամ տեսնել
չուզեր մարդ: Սա լամբակիս թոշնած քրիզանթէմն իսկ չեն ար-
ժեր:

— Անոնց մէկ թերութիւնը, մէկ յանցանքը չե՞ս գիտեր.

— Հապա... հապա, ո՞ր մէկը կ'ուղես:

— Ուրեմն խրատս ըլլայ քեզի, բնաւ պատասխան տալով կոիւ
մի ըներ: Ասիկա շատ տղեղ բան է, մանաւանդ քեզի պէս ար-
ժանաւոր կնկան չլայլեր: Զանա որ անոնց ըրած տղեղութիւն-
ները գտնես, եթէ գտար՝ ձայն չհանելով, անմիջապէս հրապա-
րակէ, ասկէ աւելի արժանաւոր վրէժիսուլութիւն չըլլար:

Գեղանի Տիկինը արցունքները սրբելով, քիչ մըն ալ միսի-
թարուելով միտքը կը դնէ որ յարմար առիթ մը գտնելով փառա-
ւոր վրէժ մը լուծէ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Աշխարհի մէջ ինքզինքնին խղճահար ցուցնող մարդոցմէ ա-
ւելի ջիղերու գոլչելիք բան չկայ:

— Մրջիւնի մը վրայ չեմ կրնար կոխել, այնչափ սրտիս կը դոլչի, կ'ըսէր բարեկամիս մէկը, որ օրը 10 հաղար մրջիւն կոխը տելով կ'անցնի:

— Կեանըլու մէջ մէկու մը հինգ փարան չեմ կերած՝ կ'ըսէ մէկը որ իրապէս քանի մը հարիւր հաղար փարաներ ուտելով բոր-
տուն դիզած է:

Այս խղճանար դասակարգին մէջ՝ կան ալ՝ որոնք չախաղանց հաշուագէա ըլլալով, հաղացած և յօրանջած վայրկեանին ալ կը հաշուեն, որպէս զի գիտնան թէ՝ քանի վայրկեան պարապ անցաւ, ու եթէ չգիտնան խղճանարութիւն կունենան:

Եթէ իրենց պաշտօնեաներէն մէկը օրուան մէջ՝ ստիպողական պատճառներով քանի մը անգամ ջուր խմէ, կամ երկու անգամ ճաշէ, այդ ճշգաղատն և խղճանար մարդիկը գիտեն թէ իրենց պաշտօնեան քանի՝ վայրկեան կորսնցուց, որով առիթը կունենան իրիկունը, ճամբան գացած առենմին իրենց մէկ բարեկամին ըսելու:

— Զգէ որէ եղամար, հիչ բան մը չարմեր աս մեր կիրակոսը, մթէ ասանկ շարունակէ ճամբեմ սիստի քանի մը օրէն:

— Հաշխւ ըրի որ օրուան մէջ 68 վայրկեան կը կորսնցնէ կոր պարապ բաներով: Չէ, խիզճ չտանիր, կուզնիմ որ անիրաւութիւն մը չպատահի, ամէն բան վայրկեանը վայրկեանին ըլլալու համար՝ գրադիրներուն թոշակները ամսագլուխին քսան օր ետք կը վճարէ:

Եւ այս անիրաւութիւն չոփող, խղճանար մարդուկը, ամէն բան վայրկեանը վայրկեանին ըլլալու համար՝ գրադիրներուն թոշակները ամսագլուխին քսան օր ետք կը վճարէ:

— Կեանըլու մէջ անիրաւ զըրօ մը դրած չեմ աշակերտներուն՝ կ'ըսէ վարժուհին՝ որ 100 զըրօ դրած է անիրաւաբար և մէկ հատ մը չէ դրած իրաւաբար:

Այս խղճանաբներուն մէջ, վարժարաններու խղճանար վարիչներ ալ կան:

Խղճամիտ վարիչ մը դասատուի մը յանցանքը տեսնելով կը պօսայ երեսն ի վեր:

— Չէ, չըլլար, խիզճն չներեր որ՝ դուն դասերդ չընես ու ես ձայն չհամեւմ:

Սակայն, այս խղճամիտ անձը իր չարաթական բաւական ժամ դասերէն հազիւ մէկ ժամը կ'ընէ: Բայց խղճանարութիւն չունենար, որովհեան: Իր պարտապանցութիւնը՝ ամենապարզ պատճառով ամենապարզ ճշգաղահութիւն կ'երեւայ իր աշքին:

— Պէտք է միայն Աստուծոյ ծառայել կ'ըսեն խղճանար կղերականները, և իրենք դրականորէն հակառակը ապացուցանելու համար՝ միայն դրամի կը ծառայեն:

ԶՈՐԵԳՇԱԲԹԻ

Կաղամողի առթիւ՝ կրթական պաշտօնեաները միաքս կ'իյնան անծանօթ կամ ծանօթ պատճառներով:

Երանելի մարդիկը — արտական և իդական մէկտեղ — տապաշ
բէզին վաւնութենէն շլացած՝ յաւիտենագէս ծակ կօչիկ հագնելու
և անօթի միալու շնորհքին արժանի ըլլալու համար, վարժապետութեան ասպարէզը կ'ընդգրկին :

Ականջը խօսի սա վարժապետ բառին՝ որ ատեն մը երկինքին
եօթներորդ խաւերը բարձրանալէ ետք, այժմ ջիղերը թունդ հանող բառ մըն է միայն :

Վարժապետները — իդական և արտական — մանկանացուներուն
արդարները, և արարածներուն ամէնէն ողբոմելիներն են : Այս
ցանկէն դուրս կը գտնուին լույր այցելու ականաւոր ուսուցիչ-
ները՝ մէջը ըլլալով նաեւ իշնատիու Մուրատեանը :

Օրուան մէջ, ութիր ժամ կը խօսին, 480 վայրկնան կը կըր-
թեն, 28800 երկվայրկեան՝ աշակերտայ դպացուները կը կռանեն,
կը դարբնեն, և սակայն, դարձեալ չեն վարձատրուիր, նորէն ար-
ժանիքնին չճանչցուիր, ու համառը խօսք մը կը նետէ անոնց
հասցէին :

— Զգէ, վարժապետն ալ մա՞րդ է :

— Վարժապետ իւաֆալը մարդիկ. ահաւասիկ էն մեծ անար-
դանքը՝ զոր կը նետեն վարժապետներուն վսեմ ճակտին :

Բարեբախտաբար վարժուհի խափալը չեն ըսեր . . . ապա թէ
ոչ . . . :

Բայց, չեղեցայ նիւթէս՝ ըսելիքս տարբեր էր :

Պիտի ըսէի որ, Կազանդի առթիւ, ապահովաբար աղուոր
բան մը չէ՝ կըր, դաստիարակները ափերնին լացած՝ դրամ կը
հաւաքեն աշակերտներէն, որոնց ամբողջական դումարը՝ իրենց
ստացած թոշակին կէսը իսկ չլրացնէր :

Պատ. Հոգաբարձուները առանց անհանգիստ ընելու, հեռուէն
իրենց կանանչ սեղանին վրայ՝ պիտի համարձակիմ դնել՝ իմ խո-
նարհաղոյն առաջարկս, խոնարհարաբար :

Կարելի չէ որ, Պատ. Հոգաբարձութեանց կողմէ «փոխան
աշակերտաց նուերի» մը հաստատուի, և ապահովան լույր դաս-
տիարակներուն կրկին թոշակներ վճարուին, ինչպէս կ'ըլլայ եւրոպ.
հաստատութեանց մէջ :

ՀԻՆԳՇԱԲԹԻ

— Բնաւ թատրոնէ մը պակաս չեմ դտնուիր, կ'ըսէր անցեալ
օր ճէնդլմէն . . . Պարոն մը :

— Ի՞նչպէս կ'ընեմ կը հարցնէր իր միամիտ բարեկամը. ամէն
անդամ դրամ՝ կը ծախսես :

— Ո՞չ :

— Ուրիշմն

— Անգամ մը գրապահիս դրամով տոմսակ կ'առնեմ։
 — Յետո՞յ։
 — Օր մըն ալ բարեկամիս միջոցաւ կ'երթամ։
 — Ետքէ՞ն։
 — Օր մըն ալ բարերոնիս տոմսակովը։
 — Բարերոնի՞դ տոմսակովը։
 — Այս։
 — Բայց ուրիշ անգամ։
 — Մէյ մըն ալ վերարկուս կը ծախեմ տոմսակ գնելու համար։
 — Վերարկո՞ւդ կը ծախե՞ս . . .
 — Ի՞նչ կայ զարմանալու։
 — Ոչինչ, ամէնքը այսչա՞փ է։
 — Ո՞չ։
 — Հապա՞։
 — Երբեմն ալ դուրսէն մտիկ կ'ընեմ, որովհետեւ ականջներս շատ սուր են։
 — Եթէ անձրեւ տեղա՞յ։
 — Հովանոց կը բանամ կըսէր սկարոնը ցուցնելով թէ՝ քսաներորդ դարու ճշմարիտ զաւակն է։

ՈՒՐԲԱԹ

Ամէն վարդ իր փուշը ունի, ձմեռն ալ իր հարբուխը։
 Մարդ չկայ որ՝ բացի ինձմէ, հարբուխէ չտառապի։
 Անցեալ օր, մտերիմ բարեկամուհիներէն մէկն ալ, դարման մը կը ինդրէր, առաջքը առնելու համար իր հարբուխին, որ, չափազանց անգթոթեամբ կը տանջէր զինքը։
 — Ի՞նչ ընեմ որ, անցնի սա հարբուխս կ'ըսէր։
 — Թախտարերտէ քաշէ ըսի, յիշելով հիւանդանոցին ներքին հիւանդութեանց բժշկապետը, որ գիտական փորձառութեամբ իր հիւանդներուն՝ դարմանումի այդ եղանակը կը յանձնարէ։

ՇԱԲԱԹ

— Բարեգործ բժիշկի մը համբաւը շահած էք այսքան կանունէն կ'ըսէր Տօքթ։ Մալխատեանին բարեկամներէն մէկը՝ Տօքթ։ Մալխատեանին։

— Այսինքն, մինչեւ ցարդ ձրի հիւանդներ կ'ընդունէի շաբթուան երեք օրերը միայն։ Բայց որովհետեւ այս սովորութիւնը սովորական բան մը դարձած է պաշտօնակիցներուս մէջ, որոշեցի այսուհետեւ, շաբթուան վեց օրերն ալ ձրի ընդունիլ, ինչ որ լաւագոյնն է . . .

Միւս խօսքերը չկրցի լսել։

“ԿԱՆԱՑԻ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆԸ,,

Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՀԱՄԱՄՁԵԱՆԻՆ

Ազնիւ Տիկին

Թէե անձամբ զձեղ ճանչնալու պատիւը չունի՞ր, սակայն «Ծառիկայի 11րդ թուոյն մէջ Տիկին Ալին Ալանին ուղղած ձեր նամակէն կը սիրեմ համոզուիլ թէ յանձին ձեղ կը կրէք սիրո մը տղնիւ ու զգայուն, որով հաւասարի եմ նաև թէ թիւր չպիտի մեկնէք ձեր յօդուածի մասին իմ մէկ խոնարհ գիտողութիւնս, որ մեր, այս մինքն աղջիկներու, դատին պաշտպանութեամբ կը վերաբերի։

Սիրելի Տիկին, կանացի առաքինութեան համար ձեր բերած օրինակին համամիտ եմ, սակայն թող ներուի ինձ տարօրինակ համարիլ ձեր այն կարծիքը, իբր թէ աղջիկ մը սահմանափակ ապրեալուն համար առիթ չունի ընելու այն զոհողութիւնները որոնցմով պիտի արժանանար առաքինի կոչուելու։

Կը ճանչնամ աղջիկ մը չքաւոր, որ ունի մայր մը հիւանդոս, մեծ քոյր մը այրի, պղտիկ քոյր մը դեռ աշխատելու անկարող։ Խեղճ աղջիկը, թերեւս առանց իր սրտի բարախումին ուշ դնելու, ասոնց օրապահիկը ճարելու համար չարաչար կ'աշխատի, զրկելով իր անձը ամէն հաճոյքներէ։ Առաքինութիւն մը չէ՞ք սեպեր, Տիկին, այս աղջկան ըրածը։

Տեմսուած են աղջիկներ, որոնք զրկելով իրենց անձը աշխարհային ամէն վայելքներէ, նուիրած են ինքինքնին հիւանդանոցներու մէջ տկարներ դարմանելու, անկեալներ իննամելու, և իբր մայր գորովագութ՝ որբեր պաշտպանելու, տոկալով անտանելի դժուարութեանց ու սիրայօժար յանձն առնելով ամէն զոհողութիւններ։ Յարգելի Տիկին, առաքինիներու շարքին մէջ չէ՞ք դասեր ասոնք։

Սրժանահաւատ անձէ մը լսած եմ թէ Առա-Բաղարի շրջակայ գիւղերէն աղջիկ մը, բաղդին անողոք բերմամբ եղած է իննամակալ որբ մնացած իրմէ պղտիկներուն. այս աղջկան սիրոը ձեր ըսած կերպով եթէ բարախած է անձանօթի, մը հա նար, այն տաեն ուրեմն սպաննելով այս մասին իր զգացումները մեծագոյն զոհողութիւն մը ըրած է ի պաշտպանութիւն իրեններուն. արդ պէտք չէ որ համարինք ասիկա առաքինիներու շարքին մէջ։

Սիրելի Տիկին, ներկայացուցած աղջիկներու աւելի կամ նուազ կրած են բարոյական առաւտպանքներ և, ձեր խոկ ըսածին համեմատ, ունեցած են հրեշտակային հա իմբութիւններ, ուրեմն առանց այլեայլի չէ՞ կարելի արժանացնել զանոնք առաքինի անուան :

Ակնդէտ սպասելով ձեր երկրորդ յօդուածը կարդալու, միամ խորին մեծարանքով,

ԱՐԴԱԼՈՅՍ Ա. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

Ք Ր Ո Ւ Ւ Կ

ԲԵՐԱ, 12 ԳԵԿԵՆԹԵՐ 905.

Խե՛զ Արփիար, — երբե՞ք այս աստիճան խնդացուցած չէ՞ր : Բայց մինչդեռ առկէ առաջ ուրիշներու վրայ կը խնդացնէր, հիմայինքինքն է որ ընդհանուրին խնդուքին առարկայ կը դարձնէ :

Խեղիառակամիւն մըն ալ առ է անշուշտ, բայց խեղկատակութիւնն մը որ քիչ մը չափաղանց սուզի կը նստի իրեն :

Ասկէ սուաշ իր անունն խոկ սարսափ կ'աղդէր կարդ մը ողոքմելի մարդոց՝ որսնք անսանկ կը կարծեն թէ ո՛ և է միմասի մը բերանը իյնալով՝ ա՛լ ոչ չնշելու, ոչ ուտելու, ոչ ալ խմելու կամ մարդու երես նայելու իրաւունք կրնան ունենալ :

— Կեցիր Արփիարին ըսմա՞ թող վրադ բան մը գրէ որ տեսնես : Մէկ քանի չափաթիթ առաջ, այս տեսակ սպառնալիքի մը կարեւորութիւն ընծառող յիմարներ կը դանուէին : Սակայն այսօր՝ եթէ բան դործ չտնիք՝ այդ միեւնոյն սպառնալիքը տարբեր ձեւերով ու չեշտերով հոդովիցէք որո՞ւ որ կ'ուզէք :

— Հո՛գս, պիտի ըսեն, Արփիարն ալ բանի տե՞զ կը դնես, առոր ականաները թափած են հիւայ :

Դրաւ կը գնեմ որ տարբեր պատասխան մը չպիտի ընդունիք :

* * *

Բայց դտւնանք Ալփիարին, մանաւանդ որ այնքան ողբալի երմւոյթ մը կը ուրարդէ իր թափած ականերով, — քարը ինկած մատնի մը՝ եթէ ո՛չ ուրիշ ըսն :

Ինչո՞ւ իրար անցեր է այսպէս : Անոր չամար որ իր արհեստակիցներէն մէկը, — այսինքն ասոր անոր միայ ուտելով ժամանակ տնցընող քը, ականաներուն որութիւնը քիչ մըն ալ ի՞ր վրայ փորձեր է :

Բայց Ասսուած իմ, ասոր մէջ ի՞նչ կայ տարօրինակ : «Միս ուտողին միսը կ'ուտեն» , — կ'ըսէ առածը, և այս առածը գիտ-

նալը կարծեմ շաս աւելի դիւրին էր քան Արտուբնի մէկ յօդուածը
իբր իրը քշելու գործողութիւնը :

Կրկին պէտք է փառք տայ որ մինչդեռ ինք տարին տասերկու
ամիս անոր միսը կը կրծեր, իր արհեստակիցը մէկ անգամ
միայն իր միսը կրծեր է : Ուրիշ բան՝ եթէ ակուան շա'տ աւելի սուր
ըլլալով, և շա'տ աւելի փափուք կէտ մը խածած ըլլալով՝ միսը
բերանը մնացեր է : Վերջապէս՝ այս կարգի խազերու մէջ մտնող
մը պէտք է պատրաստ ըլլայ ամէն պատահականութեան, ի հարկին
նոյն իսկ միսի կտոր մը վրայ տալու :

ԵԿ զՃ Ալփիար, իրօ'ք արգահատելի է իր վիճակը : Այս առա-
տիճան հաւանական ու անխուսափելի տրկածի մը առջեւ անձրիթիւն,
սահմակիւն և Բիւզանդիոնի օգնութեան ու պաշտպանութեան ա-
պաւինիլ, — Բիւզանդիոնին զոր թերեւս հարիւր անգամ ծաղրած
ու քարոտած է չեմ գիտեր ինչո՞ւ, — ահա՛ ինչ որ տափակ չէ :

* * *

Սակայն տեսակէտով մը՝ բնաւ զար հանալու տեղի չկայ Ալ-
փիարի այս չփոխութեան հանդէս՝ Մատարելնը կարգ մը պարա-
գաներ, և պիտի տեսնենք որ ուրիշ անգամ չէ մեղանչած այն սիրուն յան-
մէկն է ատիկա, ուրիշ ոչինչ :

Եթէ այսօր զինքը կը մեղադրեն թէ Մաթէնի սրամիս քրանիւ-
կագրին՝ Արտուբնի մէկ յօդուածը իւրացուցեր է, ասիկա չի նշա-
նակեր տնչուշտ որ ուրիշ անգամ չէ մեղանչած այն սիրուն յան-
ցանքով՝ որուն սովորաբար «բանագողութիւն» կ'ըսեն :

Մեղք մը հին մեղքերը որդելու յատկութիւնը չունի : Այսպէս
ալ՝ նոր բանագողութիւն մը երբեք չի կրնար հին բանագողու-
թեանց քաւութեան ծառայել : Եթէ այսօր Արտուբնի մէկ յօդ-
ուածն է դողցուածը, ասկէ մէկ քանի տարի առաջ ալ Շառլ Մօն-
սըլէի մէկ մենագրութիւնն էր իր սպասուհիին նկատմամբ, և Ալ-
փիար զան իւրացուցած էր անանկ ասեն մը ուր ապահովաբար
սպասուհի մը ունենալու վիճակին մէջ չէր . ոչ ալ կ'հնար այսպէս
լայն սրտով 100 ոսկիի գրաւներ տուածարկնել, այն ալ՝ իստիսուա-
և առաջուց իսկ կորսուած գրաւներ :

* * *

Եթէ ամէնը առ ըլլար՝ կրկին ինչ որ է : Բայց չեմ գիտեր թէ
Մոնացլէի յօդուածէն մինչեւ Արտուբնի քրօնիկը իւրացնելը ստո-
րագրած հատուածներէն որո՞ւն վրայ կրնայ հայրութեան յաւակ-
նութիւններ մնուցանել : Քրօնիկ մը «Don Juan»էն, յօդուած մը
«Fin de Siècle»էն, մաս մը բան Ալֆոնս Ալէէն, կտոր մը Ռը-
նէ Մէլլուայէն, քանի մը քիլօ սրամառութիւնն Առման Ալվէսթ-

բէն, վերջապէս ունի՞ բան մը որուն մէջ ուրիշի մը տաղանդէն, ուրիշի մը սրամութենէն գոնէ պուտիկ մը մոտած չըլլայ:

Բարեկազգութիւն մըն է որ յօդուածները լեզուի չեն ելլեր, միայն իրենց ըսել արուածը կը կրկնեն: Այլապէս՝ Ալփիար սոսրագրութիւնը կրող ամէն յօդուած («Յրիզանթէմներն ալ մէջը ըլլալու պայմանաւ») չպիտի վարանէր կրկնելու բոլոր անոնց՝ որոնք իրմէ ծննդեան վկայագիր մը պիտի պահանջէին.

— Je suis celui qui vient on n'a jamais su d'où.

Հիւկօ՝ իր վէպերէն մէկուն չեմ յիշեր ո՛ր դիւցազնին համար ըսած է. — «Եթէ զինքը ամրասանէին թէ Բարիզի Մայր Եկեղեցին աշտարակներէն մէկը գողցած է, ճշմարիտ վախ մը պիտի զգար, և ամէն բանէ առաջ՝ պիտի սկսէր փախչիլ»: Այսքան գողութեանց մէջ թաթխուած էր խեղճը, որ չէր կրնար անմիջապէս յիշել թէ արդեօք Բարիզի Մայր Եկեղեցին աշտարակն ալ գողցած է:

Միւնոյն բանն է նաև Ալփիարի համար՝ բանագողութեան տեսակէտով:

* * *

Բայց մենք իր չփոխութեան, իր իրարանցումին պատճառը պիտի յայնուինք:

Պարզ բան մը այդ պատճառը. օրինակ մը կը բաւէ անոր հասկացողութեան համար:

Կին մը՝ որչափ ատեն որ գեղեցիկ է ու կը պաշտուի, բնաւ հոգը չըներ երբ իրեն համար կ'ըսնեն թէ իր գեղեցկութեան մէջ քիչ մըն ալ արուեստական միջոցները դեր կը խաղան, — այսինքն՝ մնդոյն ու չպարը: Ասիկա գեղեցկութեան բանագողութիւնն է, ուրկէ կին մը չի չինիր բնաւ, երբ առանց անոր ալ կրնայ գեղեցիկ երեւալ և հիացողներու խումբէ մը շրջապատուիլ:

Բայց խնդիրը կը փոխուի՝ երբ այդ միւնոյն կինը չի կրնար առանց մնդոյրի, առանց չպարի հաճելի երեւալ: Այն ատեն, ա'լ առջի պէս հանդարտ սրտով և անտարբերութեամբ մտիկ չըներ իր գեղեցիկ երեւալու գաղանիքը սլարգողները, կը նեղուի ու կը վշտանայ:

Ալփիար ալ երբեմն կրնար ուսի արհամարհական ցնցումով մը պատասխանել իր ճակտին նետուած բանագողութեան ամբաստանութիւններուն: Որովհետեւ, այն ատեն քիչ շատ տաղանդ ունէր, և կրնար առանց բանագողութեան ալ դիրք մը ստեղծել իրեն համար, ու կարդացուիլ:

Բայց հիմայ որ սպառած է, բնական է որ չի կրնար առջի պէս անտարբերութեամբ ողջունել բանագողութեան ո՛ւ և է ամ-

բաստանութիւն։ Ինչ որ ալ ըլլայ, պէտք է փրկել այդ բանագուցութիւնները, որովհետեւ առանց անոնց ոչինչ է, և կամ շատ շատ զէրօ մը՝ բազմապատկուած ուրիշ զէրօյով մը։

Անա թէ ինչո՞ւ այսքան իրար անցեր է։

* * *

Եւ սակայն՝ բանագողութեան ամբաստանութիւն մը այս տեսակ մնամէջ աղմուկներով սրբուելիք բաներէն չէ։

Ալփիարի օրինակը մէջտեղն է։ Խեղճը ահադին աղմուել փըրցուց իր բանագողութիւնը երեւան հանողներուն դէմ, և մէկ բան միայն կրցաւ ապացուցանել։ Այսինքն թէ՝ անգամ մը փորձեց առանց բանագողութեան դիմելու իր դատին պաշտպանութիւնը ստանձնել, և ան ալ քիթը բերանը դարձուց։

Ասոր չան չեն ըսեր կարծեմ, ինչ որ Ալփիար ալ չի կրնար ուրանալ, հիմայ մանաւանդ որ բանակի գործով ալ կը զբաղի։

Ի՞նչ հարկ բանագողութիւն մը պարտկելու համար գլուխ տանիլ անտանելի եղանակով մը՝ որուն քով պարզուած տակառի մը յարուցած աղմուկը մեղը ու սեր պիտի երեւայ։

Զէ մի որ վազը կրկին բանագողութեան պիտի ապաւինի՝ քիչ շատ ներկայանալի յօդուածով մը զարդարելու համար Արեւելիան Մամուլը, որուն խմբագիրը կ'երեւայ թէ միլիմններ կ'ակընկալէ իր աշխատակցութենէն։

Եթէ չուզեր այսպէս բանագող հռչակուիլ, և եթէ չի կրնար առանց բանագողութեան չնորհքով յօդուած մը ստորագրել, աւելի լաւ չէ որ մի՛ միայն իր բամբակի գործառնութեանց մէջ մնայ։

Գոնէ գործը այսպէս բուրդ չի դառնար։

* * *

Որովհետեւ, չմոռնանք շեշտելու, մնանկութեան ժամը խականէս հնչած ըլլալ կը թուի իր տաղանդին համար։

Պայրընի խօսքն է։

Եկեալ հասին սաղարք կենաց տզազուն

Ի քօթափել մրգաց սիրոյն եւ ծաղկան։

Տաղանդին թռելէն՝ սրամտութեան ցնդելէն վերջ, ալ ի՞նչ հարկ յամառելու։

Մնաց որ այս գժբաղդութիւնը միայն իրեն սահմանուած բան մը չէ որ այսպէս կ'ողբայ ու կը վայէ։

Լատինները՝ ընդհանորապէս յատկանշական ասութիւն մը զըրուագել կու տան իրենց շիրիմներուն ճակատը։

Hodie mihi, cras tibi.

Մեր յեղուով՝ ասիկա կը նշանակէ «Այսօր ինձի համար՝ վաղը քեղի համար» :

Ահա լաւագոյն խմաստութիւնը՝ որուն Ավիտար պէտք է վարի այս միջոցիո, փոխանակ իր տաղանդին սնանկութիւնը բերնի ծամոց դարձնելու :

Զի՞ տեսներ որ Յիւզանդիւնն իսկ՝ որուն պաշտպանութեան ու դասողութեան ապաւիներ է այսօր, այնքան խստիւ կը դատապարտէ սնանկները :

Ի՞նք մանաւանդ պէտք է զգուշանայ ատկէ, որովհետեւ՝ իր գրչին բոլանուակ արտադրոյթը միտին բանագողութեան վրայ հիմնուած ըլլալով, իր դրական սնանկութիւնն ալ ոչ մէկ կերպով կը տարրերի խարդախ սնանկութիւններէ :

ԵՌԻԱՐԴ ՄԵՂՈՒԻԿԵԱՆ

ԹԻՉՆԻԿՆ ՈՒ ԱՂՋԻԿԲ

Թոշնիկ մ'աղուր, զրւարքագին
Երք ծիծաղիոն օր մը զարնան,
Բոյն կը շիներ երդիֆին վրան,
Ուր բաղեղներ կը սողոսկին,

Սիրուն աղջնակ մ'ասպնջական
Ծափ կը զարներ անոր երգին.
Սակայն հիմա, ներժեւ մարգին,
Կը ննջէ բուն յաւերժական:

Օր մ'ալ բըռչնակն երք եր դարձած,
Շեշտերու տեղ այն ծիծաղին
Կին մը զլտաւ հոն լաշագին:

Մայրիկն եր ան. խեղճ, սրգազգեաց,
Այդ ծափ զարնող կոյսին պրզտիկ,
Որ կը ննջէր արդ հանդարժիկ:

ԱՏՐԻՆՔ ՊԻՆՍԵՄԵՃԵԱՆ

ՆՈՐԱԶԵՒՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՊԼՈՒԶ

Այս գեղեցիկ պլուզը առաւելութիւնը ունի պարզ և փանքեղի
զդեօսի ահզ բանելու,
միանդամայն զիւրա-
կրիլի ու զիւացկուն
ալ կ'ըլլայ քան որիշ
ձեւեր, որոնք պաս-
տառավ չին կրկնուած։
Ենթաղրենք որ նիշ
յուրացը ինձ պիտի շի-
նէք զայն։ օձիքն ու
դաստակները զարդա-
րեցէք աւելի բաց գոյն
թափքա բշխնելով։ Օ-
ձիքն համար, որ
կուրծքին հետ միանա-
լով կլորութիւն մը կը
կազմէ, բշխները կը-
տըրառելով կը միա-
նան կարգ կարգ, վեր-
ջանալով ետեւը, ուր
կը կոճկուի պլուզը։
Կուրծքին եղերքը ե-
ղող բօթէն զեր բաթե-
րով ինկազ օձիքը ան-
հրաժեշտ չէ, եթէ ա-
ւելի պարզը ուզուի,
եթէ ոչ, նոյն թափքա-
յէն կ'ուսնէք միանքուէ
պոօլուխով մը զար-
դարելով զայն։
Տիրոհիչի կիւլդէնկեան

ՆՈՒԻԾ. — Ակնայ Սուաջն. Տեղապահ Տ. Կորիւն վ. Եսայեան
մէկ տարեկան Ծաղիկ նուիրած ըլլալով Գնալը կզգիի Ս. Ներ-
սէսեան վարժարանին, առաջին թիւէն սկսանք դրկել թերթերը
այդ հասցէին։



ՏԻՐՈՒՆԻ

Ողբացեալ Գրիգոր էֆ. Գարակէօզեանի կորուստէն վերջ՝
Գարակէօզեան բարեհամբաւ գերդաստանը նոր կորուստ մը կ'ու-
նենայ յանձին:

ԱՅՐԻ ՏԻԿԻՆ ԵՖԹԻԿ ՊԱՍՄԱՁԵԱՆԻ

որ կնքեց իր մահանացուն, անհետացնելով իր հետ Գարակէօզ-
եանց էզ սերունդը:

Սյրի Տիկին էֆթիկ Պասմաձեանի մահը նո՛յնքան ցաւով սի-
տի ողջունուկ անշուշտ, քանի որ հանգուցեալ Տիկինը գերա-
զանցապէս բարեգործ, հեղահամբոցի և առաքինի կոսջ մը համ-
բաւը կը վայելէր մեր համայնքին մէջ, ու իր մահովը կ'անհե-
տանայ մէկն ալ չայ ընտրելագոյն դասակարգի կիներէն:

Գարակէօզեան Գրիգոր էֆ. քրյոն էր հանգուցեալ Տիկինը,
և ժառանգած էր կատարելապէս այն բոլոր ազնուական ձիրքերը
որոնք յատուկ են այս համայրելի գերդաստանին իւրաքանչյուր
անդամներուն:

Իր յուղարկաւորութիւնը սուդի ընդհանուր արտայայտութեան
մը մէջ աեղի ունեցաւ այս առաւօտ ժամը 5½ ին, Բերայի Ս. Եր-
բարդութիւն եկեղեցին մէջ, ուր խոնուած էին իրը յուղարկա-
ւոր մայրաքաղաքիս ամբողջ սեղանաւորական, առեւտրական և
այլ դասակարգի պատկանով ծանօթ անձնաւորութիւններ թէ հայ
թէ օտարազգի:

Ողբացեալ Տիկինոջ դադաղը շրջապատուած էր բազմաթիւ
ծաղկեալսակներով զորս զրկած էին հանգուցեալին պարագաներն
ու համակիրները:

Մեռելական արարողութեանց նախագահնեց Ամեն. Ս. Պատ-
րիարք հայրը որ գեղեցիկ գամբանականով մը ի վեր հան-
գուցեալ տիկնոջ առաքինի կեանքը էին նաև Բերայի քա-
րոզիչ Տ. Հմայեակ Սրբազան, ուրիշ բազմաթիւ եպիսկոպոսներ,
վարդապետներ և քահանաներ:

Դադաղը յեսոյ շքեղ մեռելակառքով մը ուղղուեցաւ Շիմիկ
Ազգ. գերեզմանատունը, իր ետեւէն քաշելով յուղարկաւորներու
բաղմաթիւ կառքեր:

Ծաղիկի խմբագրութիւնը այս տիսուր առթիւ իր խորին ցա-
ւակցութիւնը կը յայտնէ ամբողջ Գարակէօզեան գերդաստանին,
ինչպէս նաև ողբացեալ տիկնոջ զաւակներուն, Ացրի Տիկին Վերժին
Ֆնտքեանի, Տիկին Սրբամ ձէվահիրմեանի և Տիկին Տօքթ. Սըքը-
եան Պանի:

ՀՈՉԱԿԱՐՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

ԽԱԶԻԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ
Պոլիս, Պահճէ Գաբր, Պօղաշամին դեմ, Սրանպոլ խան
թիւ, 4, 5, 6.

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր
դիրք մը գրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուսւէ ցաւ
զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փատած և ամէնէն դժուա-
րին ակռանները, Առջեւի փատած ակռանները առանց հանելու ար-
մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-
նեցող պատուակաւոր ակռաններ, Բերնին ետեւի կողյը լիցուիլը
անկարելի եղող արմատներու վրա, ոսկի կամ բլաթին քուոսներ
կ'անցընէ : Նաև քառչուի, բլաթինի, ոսկի վրայ շարուած տկ-
ռաններ կը շինէ բնականին յար և նման :

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանորութիւնն, Ուղղամտութիւնն եւ Մաքրութիւն ինչ որ ան-
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյցի մը համար :

ԶԱՓԱՀՈՐ ԳԻՆ

Վկայեալ տղրատաց ձրի

15—50

ԱՅՐԵՐՈՒԽՆ

ԿՈՒԶԵՔ ՇԻՔ ԵՒ ՎԱՅՆԱԼՈՒԶ ՀԱԳՈՒԻԼ

ԴԻՄԵՑ Է Ք Ք

Ֆերա, Բասած Ռումելի

ԴԵՐՋԱԿ

ԹԱԴԵՈՍ Ս. Ն. ՍՈՒՐԵԱՆԻ

որ չափի վրայ ընտիր եւ տոկուն կերպասէ հագուստներ կը կարէ,
ժաքէր քուրիսմ, պօնծուո, ուղունկոր խիստ դիւրամատչելի պայ-
մաններով :

Անգում մը այցելելը բաւական է կատարելապէս գոհ մնալու
համար:

15—50

Կ. ԵԱՎՐՈՒԽԱՆ

Յ. ԻՍԱԳՈՒԽԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒԽ

ԹԵՑԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ՄԻՇԱՋԱՆ



ԵԱՎՐՈՒԽԱՆ

ԻՍԱԳՈՒԽԱՆ

ԸՆՏԻՐ, ԱԺԱՆ

ԵՒ

ՀՈՏԱԿԵՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճէ Գաբր, ձելալ-Պէյ խան, թիւ 10

15—50



Չաբաթաթերթիս նախորդ թուին մէջ
Շիրինեան Մարտիկ էֆէնտիին հասցէին ուղղա-
եալ յայտարարութեան պարզապէս թիւրի-
մացութեան մը արդինք եղած ըլլալը ներ-
կայիւս յայտնել փութալով՝ կը ծանուցանենք
թէ յիշեալ հաշիւը համաձայնութեամբ կար-
գադրուած է :